

ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՅ ՃԱՌԵՐՈՒԻՆ ՄԷԿ ՆՈՐ ԶԵՌԱԳԻՐԸ

Նախնեաց գործերու Զեռագիրները ո՞րքան աւելի ըլլան թիւով՝ նոյնքան աւելի հնարաւոր կ'ըլլայ բնագրական վերականգնումը, եթէ սակայն սկզբնաշխախի (arché-type) մը չու րջն արբանեկեն անոնք Փութանք ըսել՝ որ Մանդակունոյ ձևուերը, նայելով մեզի ծանօթ ընդօրինակութիւններուն, առհասարակ կը հեռանան սկզբնատիպ զըրուածքէ մը. գասնզի անոնցմէ իւրաքանչիւրը աւելի կամ նուազ չափով փոփոխումներու ենթարկուած է, անձնիւր զըրշի կամայականութեան շնորհիւ, մերթ յաւելուածներով կամ յապաւումներով, մերթ քերականական ձեւերու զանազանութիւններով, և մերթ նոյն իսկ ինչ ինչ բառերու ռամկացումով։ Մեր նպատակն ըլլալով ծանօթացնել մեր նոր Զեռագիրը որ վենեսիկի Միխթարեան Միարանութենէն հրատարակուած (1860 թ. առաջ.) Երկաթագիր օրինակին վրայ առաւելութիւններ ունի, պիտի նշանակենք համեմատական ցուցումներով ինչ որ կարեւոր կը նկատենք, մէկզի թողլով ո՛չ կարեւոր տարրերութիւնները՝ որոնց կը հանդիպինք զրեթէ ամէն էջերու վրայ։

Անձանօթ չէ բանասէրներուն՝ որ Հ. Բ. Սարգսիսեան 1895 ին հրատարակած իր Քննադատորին Յովինան Մանրակունոյ դործին մէջ հնդինակին ձևուերոն (կամ թուղթերուն) չորս զլամաւոր օրինակները իրարու հետ համեմատելէ յետոյ (Պլ. Զ. էջ 80-87): մասնաւոր ուշագրութեան առարկայ ըրած է անոնցմէ մին—երսւսադիմական օրինակը—որ՝ զրուած ըլլալով ՊժԲ. թուին (=1363 ին)՝ Վանուց Մատենագարանին ունեցած օրինակներէն «հնագոյնք» համարուած էր, մինչդեռ այդ թուականէն Գիւռիւ բար առաջ զրուած մեր սոյն Զեռագիրը 1844 էն ի վեր (*) ցեցու անկիւնի

մը մէջ լքուած կը մնար, ու պիտի փնտնար անշուշտ, եթէ մեր պատուական միտորաններէն Տ. Մեսրոպ Վ. Նշանեան (այժմ ևպիսկոպոս) բախտը չունենար զայն դուրս բերելու այդ մութ խորչէն՝ քանի մը տարիներ առաջ։

Մեր Զեռագիրը կը պարունակէ իրեն յատուկ կարգով մը՝ Տպագրին Ի՛ ձառնը միայն, որոնցմէ երկուքն են Աղօքը, իսկ միւս մանր զըրուածները (էջ 107—219) չիկան իր մէջ։ Ունի իր առանձին Յիշատակարանը՝ որմէ ետքն ընդօրինակուած է միւնոյն զըրչով ձառ մը յանուն «Երանելոյն Եփրեմի Առարին Ասորոյ ասացեալ Խոսք և Բանք ըդամի և փափազանաց որ զշան յոզիս վերացուանեն»։ Հին բոլորգով գաղափարուած այս զժրախան օրինակին սկիզբէն քանի մը թուղթեր ինկած են, որով և կը պակսի նախագրութիւնը՝ եթէ կար: Իր առաջին տողերը կը համապատասխանն Տըպագրին Ա. ձառին «ապա ապաշխարեցից» բառերուն (էջ 18 տող 9):

Աւելորդ է ըսել որ մեր համեմատութիւնները ատկէ կ'սկսինք, հետեւելով Տպագրին ձառերու կարգին, և դիմացը նշանակելով մեր Զեռագրին ձառերուն կարգը։

Բայց նախ գնենք յիշատակարանը ամբողջութեամբ։

«Պոյացուցին բոլորեցունց անպատում և երկայնամիտ Սուրբ Երրորդութեանն որ ներէ ամենայնի, որ վեհագոյն է քան զամենայն բարերարութիւնս իւր, նմափառք յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից, որ հս զաւրութիւն տկարութեանս մերում հասանել ի զիծ վերջին այսմուսազարդ և աստուածապատում մատենի՝ զոր ի հոգույն սրբոյ ազգմանէ արարեալ է երկիցս երանեալ սուրբ փարզապետն (Երվաճութեալ ու Երվաճութեալ ու Երվաճութեալ) ացն կամաց, որք զահ անեղ ատենին ըզմտաւ ածեն, ոմն վասն պահոց, ոմն վասն աղաւից, ոմն վասն ոզորմութեան, և որոց այլ ինչ պակասութիւն է զործոց։ Արդ ես նուաստ և վերջինս յորդիս եկե-

(*) Դանիէլ Քահանայ Բերիացի նուիրած էր զայն Ս. Աթոռոյ՝ այն առաջին երտսաղէմ եկած ըլլալով։

(*) Դիտունաւոր կ'երեւի է այդ անխնայ բերուածքը մոլեռանդի մը ծեռորդ։ Հաւանական է որ Յովհան Մայրազօնցեցոյ անունը զրուած էր հու-

զեցոյ Սիմեն հանգերծ եղբարբ իմով թառ թիսսի կատաւատի Հանիսին Սիմառնի ցանքացող եղաք այսմ հրաշապայծառ և հոգեւոր կատակիս լինել առ ի յիշատակ մեղ և ծնաւղաց մերոց. և զրեցաւ սա յորում էր թռւական Հայոց ՈՒԹ (=1210), իւրառն որ կոչի ԱկՍԱկՈՒԹԵՐ, ի գեղն ՄՈՒ-ՇԵՂԱՅՅ, ի յանապատն ՆՈՐՈՒԵՍԻ, առ զըրան աստաւածարնակ առւր Աստաւածածնին յառաջազրութիւն հաւերն նորուիսի երկրորդ թէողոսի, որք բարեմիտ կամաւք ըղ-

տկարութիւնս իմ զօրացուցանէին: Վասն որոյ աղերս թախճանաց մատուցանեմ, ով աստաւածարեալ հարք և եղբարք, յորս(1) և յերկոս անկեալ յուսովիր պաղատանաւք վարձո վաստակոց և պարզիւ ողորմութեան ի ձէնչ այս չնորհեցի ինձ՝ աղաւթիւք յիշել զիս և զնողոն իմ, և զհոգեւոր հայրն իմ զիարգիս (*): Տէր Յիսուս Քրիստոս ուղորմեա Յուսիփայ և Պորգոյ և իւրացն որ զաւը . . . (Բայլ Հ Յիշել):

Անցնինք այժմ մեր ասածազրուծ բնագրական համեմատութիւններուն

Տպագիրը (Առ. Ա.)

- Էջ 18 տող 13 Եւշաբար բառը
 » — » 15 ամյամ առնելով.
 » — » 26 և ոչ առնես . . .
 » 19 » 4-36 թողութիւն-մեծապայծառ
 » 20 » 1 համարձակապէմ և զուարթես

Զեռագիրը (Առ. Ա.)

- Այս և այսպիսիք
 օր ի յօր առնելով
 Վայելուն. սահմանես զառնալ ի չարեացդ
 և ոչ կատարես.
 (Բայլ Հ Յ Յիշել է Գր Զեռագիրը)
 համարձակապէս և զուարթապին Երեսօք.

(Առ. Բ)

(Առ. Բ.)

- » 21 » 8 իսառն են
 » — » 10 ի գեղս սորա
 » — » 15 վազուենէ ի վաղիւ
 » — » 19 ելք յաշխարհէս
 » — » 22 գերիվարաց վարեալ
 » — » 23 հառաչես արտասուել
 » — » 28 երամակից . . .
 » — » 30 բղձափափկութեանցն
 » — » 31 սպառնալեաց ահեղ տան-
 ջանացն .
 » 22 » 4 անվարձ զնասցուք . . .
 » — » 16 հեռի եմք
 » — » 1 վարուց առաքինութեան . . .
 » — » 1 չեղեալք
 » — » 4 ահից սաստիցն
 » — » 5 և տարացոյց օրինակացն
 աղետիցն իմասցուք
 » — » 15 աշխատիցն
 (Եարունակելի)

- իսառնին
 ի դեղս ոզոցն վիրաց
 վաղուէ ի վաղիւ
 ելք մեր յաշխարհէս
 ի գերեփարաց վարեալ
 հասաչես արտասուես
 Վայելուն. և զառուց սրբոց գասակից
 [Բ]ղձափափագ փափկութեանցն
 սպառնալեալք ահեղ աշետիցն առնջանաց .
 (Ճ. Տար. էջ 39 տող 1)
 Վայելուն. մի՛ զմիօթեայսն հոգասցուք և
 զյաւիտենականն տանջեսցուք .
 Իսկ մեք որ հեռի եմք
 Վայելուն. հիւանդացեալք մեղաւք և
 ծրդեալք ախտիւք անօրէնութեամբ
 չազեալք
 ահիւ սաստիցն
 և ի տարացոյց օրինակացն
 զանանց աղեատիցն իմասցուք
 ախտիցն (Բայլ Հ Յ Յիշել Զեռագիրը աւ.)
 և. և. Դ.

(*) Կրիչը երկիցս կը յիշատակի իր վարդապետը Զ. և մեկն ձառերուն վիրը . . . զիմարգիս վարդապետն իմ որ յայսմ ամի (1210 ին) վարդապետը ի Քրիստոս յերտապէմ բաղար . . .